

Մարիամ. . . | բանք ժբ. առաքելոց պարտ է գիտենալ յամենեքեան որք են բարեպաշտ քրիստոնեան. Հաւատամ ի մի անծ . . ., (Համառոտ Հանգանակն Նիկիոյ):

Նոր տող՝ “Գոհութիւն եւ փառք եւ պատիւ եւ երկիրպագութիւն սրբոյ երրորդութեան եւ միասնական անժութիւն հաւր եւ որդոյ եւ հոգոյն սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

“Ռուպէրգոսի Կրանժեօն Փարիզացոյ գիրամփորիչ վարպետիս ձեռամբ կազմեցաւ | այս նոր գիրս եւ այս յիշատակարանս ի մեծն հրոմ՝ ռ. շ. 5. թ.:

„Rob. GranIon Parisien. incidebat.

Romae. 1579“

Տէրղնցի 1587ին հայերնիք զարձած միջոցին՝ ստիպուած էր երկար ատեն ֆիւլ Մարսիլիս, ուր հայերէնի թարգմանած է Le Chevalier Paris et la Belle Vienne.

Ղի ե ենն ա, 7 Նոյ. 1913:

Հ. ԳՐ. ԳԱԼԷՄՁԵՄԱՐԵՍՍ

Պ Ա Ս Ս Ա Ա Ա Ն

ԱՆՆՆՆՆՆ ՄԵ ԸՆԳՀՆՆՆՆԻ ԳՐԵՐՈՒ
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՎՐՈՅ

Ուշագրաւ երեւոյթ մըն է, վերջին ժամանակներս մանաւաճ, հնախօսական-ազգագրական, կրօնախօսական եւ քաղաքակրթական պատմական այն լայնածաւալ շարժումը, որուն կը մասնակցին յարգիս այն ազգերը, որոնք բարձրագոյն գիտակցութենէ մը կը յօժարին այսօր նաեւ իրենց անցեալը ճաննալ եւ գնահատել: Գոհունակ սրտով կրնանք օրինակ առնուլ՝ հայ գրերու գիւտին 1500 տարուան Յուրեղալը, որ բերկրանքով լեցուց ճշմարտապէս հայ սրտերը. եւ յորեւեան տօնել՝ արգէն իսկապէս գնահատել է նախնեաց արգասիքները, որպէս զի արգասաւորեն նոր սերնդեան ուժերն ալ եւ նոր յառաջդիմութեանց ճամբաներ հարթեն: Մեր գրերուն գիւտը, իբր պատմական եղելութիւն մը, պէտք եղածին պէս գնահատելու, յարմար կը գտանք նկատել զայն ընդհանուր գրերու պատմութեան լուսոյ տակ, սակայն միտքերնիս չէ ուսումնասիրութիւն մը տալ, այլ ընդհանուր ակնարկ մը միայն կարճ ի կարճ:

Գլխաւոր առիթը վերն ըսուած շարժման ինչպէս յառաջ նշոյնպէս այսօր եղած է՝ երբայական սրբազան մատենագրութիւնը — Ս. Գիրքը, որ շատ հարցեր յուզեց, Այս եւ նախորդ դարերու հոս հոն կատարուած պեղումներն եւ

անոնց արդիւնքը շտապով գաղափարներու այդպէքարին գործածուեցան եւ ամենատուար մասնագրութեան մը ծնունդ տուին: Նկատի չառնելով այս տեղ վէճերու արդիւնքը, այս ստոյգ է որ գիտութեան համար շահեկան արդիւնքներ ձեռք բերուեցան: Պատմագրին ալը մինչեւ օրս մարդկութեան մթին անցեալին մէջ ի զուր վերուվար շարժելէն ետեւ հազիւ թէ մեր թուականէն 5—6 դար յառաջ կրնար պատմական կուռաններ գտնել — Յունաց դասական շրջանէն սկսած. մինչ այսօր 3000—4000 տարիներու ատաղձն ունի առջեւը: Այսօր կրնանք ընդհանրապէս մարդկութեան քաղաքակրթութեան ընթացքին հետեւիլ, այսինքն հանդիսատես ըլլալ իւրաքանչիւր ազգի թափած ձիգերուն, զտած փառքին, վերջին բախտին: “Գիտութիւնը, կը գրէր ողբացեալ Վինքլըր, խնայմուս եղած է, որ այսօրուան եւրոպացին՝ չէ միակ եւ ճշմարիտ մարդը, այլ սորվեցաւ յարգանք զգալ նաեւ ինչ որ ուրիշ գեանի վրայ յառաջ եկած կամ յառաջ կատարելագործուած է: Այսուհետեւ չի նկատեր ինք զինքն իւր համագրեւտողն ու “սիլինդրոյն” (cylindre) իբր գագաթը բուրգի մը, որուն ստորնագոյն աստիճանները կազմողք իբր թէ քամահչիլի կրթութեան տէր եւ վայրենի ազգեր ըլլալին”: Այս համոզման եկան, ինչպէս ըսինք, ձեռք բերուած գիւտերով ի մասնաւորի արձանագրութիւններով, որոնք հազարաւոր դարերու մէջէ բերած հասուցած են մեզի հին քաղաքակրթութեան արգասիք-

ները — եւ արձանագրութիւն ըսելով Հոս այս անգամ մանաւորաբար զինքը կուզենք Հասկնալ: Փոքրաթիւ այդ ձեւերը՝ քանդակած, գծուած, գրուած՝ ժայռերու, սաւերու, կարասիներու, պղնձի . . . վրայ այնպիսի ծառայութիւն մատուցին: Գրի շնորհիւ, վասն զի երախտապէտ ճնշուող մըն էր նախնական քաղաքակրթութիւնն այնուհետեւ անմահութեան օրեր տեսաւ եւ գծեալ ցայսօր կ'ապրի լի մեծագոյն յոյսերով: Մեկ խօջով՝ Գիրը եւ մանաւանդ սպագրութիւնը իրականացուցին քաղաքակրթուելու երկու խորագոյն պայմանները — որ մարդիկ զիրար նսուկընման, որ իրարու ծառայեն — յառաջ բերին Համերաշխութիւն ըսուած տիեզերական ոյժը, որ յաղթահարեց յեականա հակաբնական բնազդները անհասնելու եւ ազգերու մէջ: Ասկից կրնանք մեկնել թէ ինչու ամեն ազգ իւր գրի գիւտը Աստուծոյ կամ աստուածներու կը վերագրէ, իբր մեծ օրհնութիւն մը այս դժնդակ կեանքի մէջ:

Գրի նշանակութիւնն ընդ-նշմարելով արդէն ծանօթ աննահին սերունդները շատ ճիշդ գր թափած են զայն կատարելագործելու: Կատարելագործելու կ'ըսեմ, վասն զի եւ ոչ գրի մը սկզբնաւորութիւնը կարելի է որոշակի գիտնալ ոչ Տիմայ եւ ոչ ալ իրենք այն ատեն: Ինչ որ մարդկան գաղափարներուն եւ յիշատակներուն զգալի ձեւ մը, կայունութիւն մը կրնար տալ՝ արդէն տեսակ մը գիր, կամ առ այն պատրաստութիւն մըն էր, այսպէս՝ մարմնոյ շարժուածքեր, շուաններ այլ եւ այլ Հանգոյցներով, գոյներով, Հաստութեամբ եւ երկարութեամբ, կամ հիւսկիները խեցիկ կամ ուրիշ իրերէ, վերջապէս բնութեան մէջ տեսնուող անշունչ եւ շնչաւոր առարկաներ: Իրական գրի ասնող քայլն առնուեցաւ բնականաբար այն ատեն, երբ «Ճարտարը» գաղափարն ունեցաւ, որ իւր երեւակայութեան մէկ պատկերը նաեւ արտաքին կրկնով պատկերացնէ, աչբերու տեսանելի դարձնէ — ժայռի կամ անասնոյ մորթի վրայ գծադրելով: Եթէ մէկ Հատն եղաւ՝ աւելին ինչու ոչ. այնուհետեւ մեծագոյն երեսի մը վրայ ամբողջական եղելութիւն մը, կամ բազարեալ առարկայ մը բոլոր իւր տարրերով պիտի փորձէր ներկայացնել տեղով ու ժամա-

նակով Հեռաւորներու Համար: Թէեւ անկատար ձեւերուն մէջ եւ անորոշ նշանակութեանց կողմանէ, ամէն հին գիր սակայն այս շրջանէն անցեր, նախնաբար պատկերապիտ եղած է, որուն ամենէն լաւ վկան եւ օրինակն է՝

ՄԵՔԱՍԿԱՅԻՆՑ ԳԻՐԸ: Մեքսիկացիք, հաւանականաբար Նոպլաստանէն գաղթած, քաղաքակրթութեան յառաջացած աստիճանի մտնչ կը գտնուէին երբ Սպանիացիք Մեքսիկայ մտան: Թէեւ աւելի զարնող բան մը մնացած չէ այդ եկամուտ Ացոզկի կոչուած ցեղէն, սակայն եղաններէն կը տեսնենք որ գրի տեղ պատկերներու շարք մը կը ներկայացնեն ինչ ինչ կամայական նշաններ կցելով:



Այս նմոյշը Կիկիկոպին կոչուած տեսակն է, որ է՝ քրմական գիրը. . . պատկերը (վերի սող, աջ) կը բացատրէ արարողական երգի մը առաջին տունը.

Mon e do
We gum ig
Ah to dum in
Ne we pin de gai

Այսինքն՝ Մեծ Ոգւոյն բնակութիւնն (է), Դուք լսեցիք այս մասին. Ինքը ներս պիտի գայ. Ե. հետամուտ մը, է. դադար, Դ. բազուկ մը սկաւառակ բռնած եւն (ըստ Faulmannի), կրնանք ամենայն ճշգրտութեամբ ուրեմն նկարահանուկ (Rebus) անուանել այդ գիրը, եւ Մեքսիկացիք այդ շափէն քայլ մը յառաջ չեն գացած: —

Չին ՍԱԿԱՆ աւանդութեան համեմատ « շին ժամանակ Հանգուցաւոր շուաններով մարդիկ գործբերնին կը դարձնէին, բայց սուրբ մարդը զանոնք գրի վերածեց . . . Այսօրուան գիրը նոյն իսկ՝ պատկերներու հերբերը չէ կրօնացուցած տակախն թէեւ շատ փոփոխութիւնները

անցեր է 2ինական գիրը բնաւ տառի գործածութեան շմտեցաւ, այլ եղաւ միշտ ըստեր ցոյցընող պատկերներու գրութիւն մը, մօտ 24.000 թուով, ուր իւրաքանչիւր պատկեր ամբողջական բառ մը բաւ է, առանց վանկերութիւն նկատողութեան: Ունին նաեւ բարդելու ձև մը. այսինքն երկու բառ քովէ քով երբորդ իմաստ մը կու տայ, ինչպէս «մարդ» եւ «խօսք» = Տաւառարմութիւն: 2ինական գրերու ուրիշ մէկ յատկութիւնն է, որ նշանները առ Տասարակ Տնչման կապուած չեն, այլ իմաստներու միայն, որով ամէն ազգ իւր լեզուի Տնչմամբ կրնայ զանոնք արտաբերել, նման արարական թուերու: Հին գրին (քու - վէն) գործածութեան կերպն էր պատկերներ եւ նշանակներ քովէ քով շարել, որոնք նմանութիւն մ'ունին եգիպտական բուրգերու պատկերներուն: Քրիստոսէ 800 տարի յառաջ այդ հին գրերու տեղ սկսան գործածուիլ խոշոր չլին կոչուած, որուն դարեր վերջը կը յաջորդէ մանր չլին գիրը: Առաջին դարուն սկզբները (Յ. Բ.) աւելի ընթացիկ, նոսր գիրն սկսաւ մուտ գտնել: Իսկ այսօրուան կանոնաւոր գիրը (քեայ - շու) սկսած է Գ. դարուն, որուն կարգաւու ուղղութիւնն է վերէն վար

棘 葵 嘛 葵 嘛 棘 葵 嘛 棘 嘛 葵 棘
 2ինական գիրը ժամանակաւ իւրացուցին նաեւ չապոնները.

三 木 三 三 井 オ シ ヲ 七 木 又 七

Երբորդ գիր մը, որ կղզեացեալ եւ առանց ազգեցութեան մնացեր է արդի գրերու վրայ՝ ՀԱՍԵՐՈՒ գիրն է: Քրիստոսէ յառաջ 16 դարուն (1500—1100) պատմութեան մէջ կը մտնէ Հասերու ցեղը ուրիշ Տնդերսոպական գաղթական ցեղերու հետ ի Փոքր-Ասիա, եւ արհաւիրք մը կը գառնայ եգիպտոսի եւ Ասորեստանի: Պողաքեօյի, Հասերու գլխաւոր քաղաքին մէջ 1906ին կատարուած պեղումները, վարչութեամբ Հ. Վինքլերի, բաւական նիւթ կը մատակարարեն փոքրիկ գաղափար մը կազմելու: Տաստակն արձանագրութեանց գրերուն մասին: Մանր առարկաներէ եւ մարդու մարմնոյ մասունքներէ կազմուած նշանագրերու գրութիւն մըն է,



եւ պատկերներու երեսի ողոր թեմէն չափելով՝ տող մը արէն ձախ տող ձախէն աջ կ'ընթանայ կամ կը կարգադրուի: Ա երեսույթը կը գտնենք

նաեւ եգիպտացոց քով, անոր համար անհաւանական չէ Ենէնի բաժը թէ «Հասերու քաղաքակրթութիւնը եգիպտական եւ ասորեստանեան ծագում ունի: Գրերու գրութիւնը եգիպտականին վրայ յեցած է իսկ արուեստը մեծաւ մասամբ ասորեստանեանին եւ կամ միջնորդաբար ասորականին» — Գրերու ընդհանուր զարգացողութեան պատմութեան համար ամէնէն յառաջ

ԵԳԻՊՏԱՍԹԻ Իրական նշանակութիւն մ'ունին: Մեր թուականէն աւելի քան 30 դար յառաջ եգիպտոս բազմաթիւ անվերջով տարիներ վայելեցէն վերջը՝ բարձր աստիճանի կրթութիւն մը ձեռք բերած էր, ծանօթ է հասած յիշատակարաններէն: Ինչպէս որ գետին աղբերակունքը չգիտնանուն անծանօթ գաւառներէ եկող աստուած մը կը համարին 'Նեղոսը'՝ Աէւ եւ 'Նեպերա անուամբ, այնպէս ալ գրի անծանօթ հեղինակը կը դնեն իմաստութեան Դուտ (ճոտ) աստուածը, ըստ Յունաց շերմեօսը, եւ գիրը խօսք աստուծոյ կ'անուանին: Ասկայն մեհնագրութիւնն հարազատ եգիպտական գիւտ մըն է եւ գեղեցիկ սկզբնաւորութիւն մը գրերու՝ առանց երկնքէն իջած ըլլալու:

Պատմական շրջանի սկզբները պատկերներու գրութիւն մ'ունէին, որուն մէջ իւրաքանչիւր պատկեր բառ մը կը ներկայացնէր: Այս պատկերագիրը (թուով մօտ 800) Յօյները մեհնագրութիւն (Hieroglyphe - նոխրագրութիւն) անուանցին: Նիւթական ձեւէն առեալ՝ մեհնագրութիւնը եգիպտական մեզի ծանօթ գրերու առաջին շրջանը կը ներկայացնէ: Ընութեան առարկաներու բայց մանաւանդ կենդանիներու վրայ կը ներկայացնէին մերթ լոկ ուրուագծութեամբ մերթ ամբողջութեամբ եւ մերթ մասամբ գծագրելով, մերթ նաեւ երանգելով: Մեզի հասած օրինակները մանրնտիր ճաշակով փորագրուած են, մանաւանդ հանրային շէնքերու եւ մեծագործութեանց յիշատակարաններու վրայ: Գպրոցներու մէջ մասնաւոր ուսում կար պատկերագրութեան, եւ դպրները մեծապէս խորոտանալով կը պարծին իրենց դասակարգին վրայ. պապիրոսի մը մէջ (1200էն) կը հանդիպինք այս խօսքին. «Ինչպէս իշպպան իւր էշերը՝ այնպէս կը վարէ դպիրն ամէն միւս գասակարգերը»:

Մեհնագրութիւնը, քրմերու ձեռքին մէջ գլխաւորաբար, յաճախ գործածուելով, եւ այն ոչ թէ քարի՛ այլ պապիրոսի վրայ, բնական

ճամբով նոր կերպարանքի մը ծնունդ տուաւ յընթացս: Արդեն 2000ին ընդհանրացած էր քրմական (hiératique) կոչում գիրը, որ մահնագրական պատկերները կը ներկայացընէր ոչ թէ ի բովանդակ յորինելով մէն մի պատկեր, այլ գրէի դիւրագրանութեամբ մը հաւելանքի նմանցընելով, որ առաջին տեսութեամբ տառերէն ձեռագիրը կը յիշեցընէ: Պատկերներու թիւը բնականաբար նոյնը ձեռաց հոս ալ: Այս գրութեան կը յաջորդէ ժողովրդական (démotique) գիրը, որուն ձեւերը շատ աւելի պարզուած են եւ ասոր տէրերը պատկերներու փոքրամասնութեամբ մը գոհ կ'ըլային, վաճառականական նպատակներու պահանջքին համեմատ:

ա.	Բ	Գ.	=
1	1	1 ...	a
4	4	4 ...	a
2	2	2 ...	a
3	3	3 ...	a
4	4	4 ...	a
5	5	5 ...	a
6	6	6 ...	a
7	7	7 ...	a
8	8	8 ...	a
9	9	9 ...	a
10	10	10 ...	a
11	11	11 ...	a
12	12	12 ...	a
13	13	13 ...	a
14	14	14 ...	a
15	15	15 ...	a
16	16	16 ...	a
17	17	17 ...	a
18	18	18 ...	a
19	19	19 ...	a
20	20	20 ...	a



— Նորագրութիւն. Գ. քրմական. Գ. ժողովրդական. իսկ տակինը՝ Բուրգերու: Սակայն այս երկը ձեւերն ալ միատեսակ գործածութեան մէջ էին, երբ գատակարգի պէտքերուն ծառայելու համար:

Իմաստ բացատրելու տեսակէտէ՝ պատկեր մը ուղղակի կերպով իմաստը կը բացատրէ, երբ որ ճշդիւ այն իրը կ'ուզէ նշանակել, որուն օրինակութիւնն է, երկրորդ՝ նշանակաբար, երբ որ զգալն պատկերը աննիւթական իր մը, գաղափար մը նշանակելու համար կը գործածուի իբր յարմարագոյն նմանութիւն մը, ինչպէս մեղուն նշանակ է թագաւորի, կուժ մը,

որուն բերնէն ջուր կը վազէ՝ զոհելու եւ զոհի:

Սկզբնաբար բառագիր մը իբր «մասն բանի», իւր քերականական բոլոր պաշտօնները կը կատարեր առանց յատուկ ձեւեր առնելու: Այսպէս շատ հին արձանագրութեան մը մէջ կը տեսնենք շորս ձեւեր հետեւեալ իմաստներով «անգամ», «առաջին», «պարտել», «արեւելք» = «Երբ առաջին անգամ արեւելեան ազգերը պարտուեցան»:

Այս անորոշութենէն ելլելու համար սկսան բառագրերու կցել նաեւ բաղաձայններ, որ են 24 տառերը, ձեւացընելու համար սեռ թիւ, սեպհականութիւն եւն: Այդ բաղաձայններն ալ ուրիշ կերպով շէին կրնար ծագած ըլլալ, բայց եթէ ինչ ինչ պատկերներու յընթացս ձայնական ընդհանուր արժէք տալով, այսինքն շատ ստեղծ գործածուելով՝ այլ եւս շէին նշանակեր զգալի միակ առարկայ մը ինչպէս յառաջ, կամ ամբողջական բառ մը, այլ բառին միայն առաջին ձայնը կը ներկայացընէին, ինչպէս Մ նաւ բառին առաջին գիրն է, ուստի եւ նաու պատկերը համազօր նշան էր Մ հնչման: Նմանապէս պատկեր մը, երբ անորոշաբար քանի մը գաղափար կը ցուցընէ, դիտուած գաղափարն որոշակի վեր հանելու համար այդ գաղափարին յատուկ ուրիշ մէկ ձեւն ալ կը կցեն նոյն բաղաձայնս պատկերին. այսպէս նէֆէլ է բնէ երաժշտական գործիք մըն է (= վիւն), եթէ որոշակի մտրուկ իմաստը կուզե՛մ՝ պէտք է ճիշտ պատկերը կցել, եթէ այլ՝ պատահալ մը, եթէ կին՝ աղջկան մը, եթէ կրակ՝ բոցի մը, վասն զի այս ամէնն ալ կրնայ նշանակել նէֆէլ: Բայց այդ կցուածները լոկ աչքի համար են, քնու շեն հնչուիք. ասոնք կ'ըսուին որոշիչներ:

Եգիպտացիք այսչափէն անգին չ'անցան. ունեցան, նախապատմական ժամանակ, առեղծուածային պատկերագիր մը, ապա բառագիր, յետոյ առագիր մը, որ են 24 բաղաձայնները: Երին նաեւ ձայնաւորներու գործածութեան սկզբնաւորութիւն մը, այնու որ նման երբայնցերէնի եւ արաբերէնի, ինչ ինչ թեթեւ բաղաձայններ Ի, յ, յ, յ, յ, յ, Ե ձայնաւորի տեղ կը գործածէին բաղաձայնները վարերու համար: Յատուկ իմաստով այբուբենի չհասան, որ է ըսել չկրցան նշաններն այնպէս պարզել եւ կցել, որ փոխանակ բառու տառ իրարու խառնելու, միայն տառեր գործածելով վանկեր բաղադրէին անխոր առն

Տնչին եւ իմաստ ներկայացնելու՝ բառ առ բառ :

Ինչպէս ծանօթ է՝ Նապոլեոնի եզրկտական արշաւանքի ժամանակ լուսազոյն աւարներէն մին եղաւ անտարակոյս այն քարը, զոր գտաւ երկրաչի սեղալակ (Lentnach) մը Ռոզէտոս (Աղէքսանդրիոյ քով) քաղաքը 1799 թն, եւ որուն առեղծման գլխաւոր արժանիքը կրտսեր Շարպոլիտինն է (1822)։ Այդ քարը յուշարձան մըն է, գրուած ի պատիւ Պաղտմէոս Եպիփանէս փարաւոնին (196 Ն. Ք.)։ Նոյն նիւթը երեք տեսակ գրով երեք անգամ արձանաւորուած է. վերը մէջնագիրը, տակը ժողովրդագիրը, վարջ յունագիր թարգմանութիւնը, ճիշտ այս համագամանքն էր որուն համար այդ քարն իբր բանալի ծառայեց նուիրագրութիւններու գաղտնիքները յերեւակ ուրբելու։

Եզրկտական գրին ուրիշներու վրայ ունեցած ազդեցութեան մասին քիչ յետոյ. նախ տեսնենք իր մրցակից գրին սեպագրութեան պատմութիւնը։

ՍՈՒՄԵՐԱ-ԱԿԿԱՏԱՅԻՔ. —

Բարեկական ամենահին արձանագրութեանց մէջ, 3000էն, կը հանդիպինք նաեւ կարգ մը յիշատակարաններու, գրուած յառուկ լեզուաւ մը, սեմականէն բոլորովին տարբեր։ Նոյն իսկ արձանագրութեանց մէջ «սումերա-ակկադեան լեզու» կը կոչուի։ Երեք հազարին արդէն եկամուտ սեմական ցեղերու բերանն էր այդ լեզուն, իբր նուիրական եւ պաշտօնական, մինչ անոր հարազատ տերերն, յամենայն դէպս ոչ-սեմեան սերունդ մը, արդէն հրապարակէն քաջուած են, այս պատճառաւ սումերացիներէն յիշատակարան մը հասած չէ ուղղակի։ Բարեկական կալըմբուած ժողովուրդը կամաց կամաց բնական ժառանգը դարձած էր նախկին քաղաքակրթ ընկալիչներու կրօնին արուեստներուն եւ գրերուն։ —

ԲԱԲԵԼԱՅԻՔ-ԱՍՈՐԵՍԱՅԻՔ. — Բերոսոսի աւանդածին համեմատ, Բարբելացիք համոզուած էին թէ գիրը, ինչպէս եւ ամէն իմաստութիւն սորված են Օաննեսէն (= Էա) որ է իմաստութեան աստուածը։ Իսկ արձանագրութեանց մէջ Նէբո էր մանաւանդ գրերու ստիճն եւ իմաստութեան ուսուցիչը։ Բայց, ինչպէս տեսանք, համեմատական հնախօսութիւնը մեզի աւելի ուղիղ աղբիւրը ցոյց կու տայ, այսինքն Սումերացիք։ Սումերացիներու գիրն անտարակոյս

պատկերագիր մ'եղած է, կամ գոնէ սեպագրութեան անցնող պատկերագիր մը։ Ասան զի Բարբելոնի հնագոյն գիրը ձեւի կողմանէ տակաւին պատկերներու դրութիւն մը կընծայէ կամ աւելի նշանագիր մըն է։ Բայց արդէն 3000 թն առարկաներու ձանաչելի ձեւերն եղած են քան, այնու որ մարդիկ պարզ ուրուագծելով սկսած են բաւականանալ։ Քիչ ետքը կը գաննէք, որ գծերն ալ մասնաւոր փոփոխութիւն մը կրած են, այսինքն ամէն գիծ կը սկսի հաստ եւ կ'աւարտի նուրբ ծայրերով — բեւեռով ձեւով, ասոնցմէ կազմուած գրերն ալ սովորութիւն է բեւեռագրութիւն կամ ուրիշ տեսակետով՝ սեպագրութիւն կոչել։ Յընթացս վարժութիւնն ու զիրարմտութիւնը շատ աւելի պարզեցին սեպագրութեան այս ձեւերն ալ եւ ծնունդ տուին «նորագոյն սեպագրութեան».

Տն	Ք	Մ	Ք	Ք	= Երկու մէջ
					= Էաշտ
					= Բաշտ
					= Կուտ
					= Բի

Անցողակի ըսելու համար՝ մինչեւ իսկ սեպագրութեանց մէջ կը տեսնուի հետքեր նախկին պատկերներու դրութեան այսպէս ձեւը՝ սումերերէն ջրոյ գաղափարանիչն է, իսկ նշանակիչ է բերնի, ուստի առաջինը (չուր) երկրորդին մէջ զետեղելով՝ երրորդ ձեւ մը դուրս կու գայ որ նազ = խմել կը նշանակէ, որ է՝ «չուր ի բերան», այս օրինակը իսկակէս շինականին տիպարն է։

Երբ հարկ եղաւ սեմական լեզուի ալ գործածել սեպագրութիւնը, ուսումնականը նոյնութեամբ ձեւերը կ'ընթարկեալէր, բայց այլ եւս նախկին լեզուի բառերով չէր կարգար, այլ նոյն լեզուի բառերուն լոկ ձայնակն արժէքը կ'առնուր, մերթ ստառի մը բայց աւելի վաւերի մը արժողութեամբ եւ ասոնցմով իր լեզուին համապատասխան ձայնները կը բացատրէր։ Եւ կամ՝ ամբողջական ձեւին նշանակած իմաստը, — ուրեմն իբր բառագիր — ուղղակի սեմական բառերով կը կարգար, ինչպէս որ Սումերացիք կը կարգային իր եւնց բառերով։

Այս կրկին պարագաներու շնորհի սեպագրութիւնը նոյն ժամանակի եւ յաջորդ գարերու արգաց մէջ կրցաւ մտաւ գտնել, վասն զի իր լեզուին համար՝ ամէն ազգ պէտք ունէր վանկաձայնութեան եւ գաղափարախի պատկերներու: Արդէն 20^ր դարուն սեպագրութիւնը բովանդակ յառաջակողմեան Արիա տարածուած էր: ՊԱՂԵՍՏԻՆԻ եզրիպտական փոխաբերաները 15^ր դարուն սեպագրութեամբ յարաբերութեան մէջ էին իրենց փարաւուններուն հետ: Այդ բեւեռագիր աշխատանքը, 358^ի շափ, գտնուեցան 1887ին միջին եզրիպտոս Նեղոսի արեւելեան եզրքը Ամենոփիս Գ.ի կառուցած ՄԻՈՒՄԱՍՈՒՆ այսորուան ՏԷԼ-ԷԼ-Ամսունայ (աւելի ճիշտ՝ ԸՄ-ՏԷԼ) կողման Քաղքին աւերակոյտերուն մէջ: Ամէնը միասին փայտէ սնտուկի մը մէջ դրուած էին եւ սնտուկին վրայ փարաւունին եւ իւր հօր Ամենոփիս Գ.ի մէջնագրական անունը գրուած էր իւր կնիք: Սեպագրութիւնը Արտերաստիի վրայէն 9^ր դարուն անցաւ ՀԱՅԱՍՏԱՆ, ուր ժամանակաւ յատուկ կնիքագիր մ'առաւ, ծանօթ «Հայկական (իմա՝ խաղիական) սեպագրութիւն» անուամբ: Արդէն 1826ին գաղղ. Ուսուցիչ ՍԵՆ-Մարտէն ուշադիր կողմ էր Խորենացոյ ստորագրած վասնեան արձանագրութեանց, երեք տարի վերջը փոք. եղ. Ըռւղբ գաղղ. Կառապարութեան յանձնարարութեան հոն 42 կտոր կ'ընդօրինակէր եւ Եւրոպա կը խաւրէր, սուժեղով կեանքը քորդ դաշոյնի հարուածներու տակ: Գաղղիա 1840ին հրատարակուեցան անոնք, բայց անկարելի էր կորոյթ, քանի որ պարսկերէն թարգմանութիւն մը չէր կցուած, բայց ի երեքէն՝ Քսերքսէսէն մնացած: Հինքս 1852ին կարծիք յայտնեց թէ այն արձանագրութիւնները հնդկերոյական լեզուաւ են, որուն, բայց ի քանի մը յատուկ անուններ, ոչ ինչ փաստ ունեն: Մորգաման 1872ին կը շեշտար ցուցնել թէ անոնք հայերէն շարադրուած են եւ թարգմանեց ալ. սակայն չըրս տարի վերջն արդէն հերքուեցաւ այդ փորձն ալ ուրիշ գիտնականներէ: Աւելի ջանք ըրին լուծելու այդ կնճիղը — վասն զի սեպագրութեան պատմութեան մասնաւոր Ա. քեմենեանց մշակածին համար՝ որ այբուբենական պարզութեան սկսած էր մտնել, շատ հետաքրքրական էր — Գիյարդ (Guyard) եւ Սէյս գիտնականները, որոնք աւելի կորեալ էին վրացերէնով կարգալ քան այլ վերայ Ցակախին ընդհանուր համաձայնութիւն վայելող լուծում մը չունինք անընտր:

Երեւել գիտնականներն եւ ուրիշ անուանի խուզարկուներ գտան հետզհետէ վան եւ շրջակայքը, Մալաթիա, Կարին եւ Էլճիմածին մտա 200 կտոր արձանագրութիւն, որոնք կը գործածեն աւելի քան 80 պարզ վանկանշաններ (բաղաձայն + ձայնաւոր) 18 բաղադրուել վանկեր (բաղ. + ձայն. + բաղ.) եւ 40 գաղափարաւիշ: Մասնաւոր կերպով մաքուր պահուած են Ռուշաս Բ.ի (650) արձանագրութիւնները:

Նաեւ ՀԱՅԵՐԸ ժամանակ մը իրենց պատկերադրին հետ սեպագրութիւն գործածներ են: ԵԱՄՄՍՏԻՈՑ ԸՂՉ մայրաքաղաքը գտնուած յիշատակարաններու վրայալ կը տեսնուի սեպագրութիւնը, բայց կրկնարանափոխուած, եւ կը նմանի բաբելական նորագոյն ձևին: Հիմայ սեպագրութեան այդ սեպակը՝ «սկիւթական, կամ «շղական», կը կոչեն, որուն կը հանդիպիք նաեւ արքեմենեան արձանագրութեանց մէջ: Ելափի մէջ գտնուած են միանգամայն շատ հին սեպագրութիւններ հին բաբելականին համապատասխան հնութեամբ:

Շատ աւելի փոփոխութիւն կրեց սեպագրութիւնը եւ այն՝ դէպի պարզութիւն, երբ որ ՊԱՐՍԻԿՆԵՐՆԻ իրենց հնդեւրոպական լեզուին ջանացին յարմարել բաբելական գիրը: Գրերու պատմութեան մէջ մասնաւոր նշանակութիւն մ'ունի այս գիրն այնու, որ բանալին եղաւ ընդհանուր սեպագրութիւնները կարգաւ, որուն առաջին պարծանքը կը վայելէ՝ գերման Գրոտեֆէնց երիտասարդ գիտնականը (1802), որ յաջողած էր անոնց մէջ կարգալ նախ Գարեհէն քսերքսէս անունները: Նոյնպէս հոս կը հանդիպինք առաջին անգամ՝ կիտագրական նշաններու, այսինքն՝ սեպերէն մին շեղ կը ներկայացուի՝ բառ բառէ բաժնելու համար: —

Ինչպէս եզրիպտացոյց թով տեսանք՝ սու. մերարաբելական սեպագրութիւնն ալ իւր հնագոյն օրինակներուն մէջ կը ներկայաբերէ պատկերադիր մը առանց քերականական աղբյուրները ճշդելու, այլ՝ տարանջատ գաղափարանշեր թուլքով շարուած: Այդ թերին ինչպէս նաեւ վերացեալ գաղափարներու բացատրութեան պէտքը սակայն ստիպած է, որ առ պակասութեան համապատասխան պատկերներու՝ արուեստական գծեր մուծանէին գրութեան մէջ, որ եւ կանուխէն կատարուած ըլլալու է եւ յընթացս բնական դարձած: Ուստի եւ սեպագրութիւնն եղաւ եւ մնաց գաղափարանշիչ եւ որոշիչ մասնկերտ հիւսուած վանկազիր մը: Մտաւորապէս 400 նշանագիր կը բովանդակէ

Թէ Եւրոպայի ազգերը փիւնիկէն առած են իրենց գիրը, որուն մասին յետոյ:

ԵՐԻՆՍԵՑԻՔ. — Անկարելի չէ որ

Երբայցից շատ հին ժամանակ բարեխաղան սեպագոյթիւնը գործածած ըլլած, ապա փիւնիկականին անցած: Ասոր իբր հեռուոր ակնարկութիւն մը կրնայ նկատուիլ Ելլեց 32, 16 "Եւ տախտակքն" գործ Աստուծոյ էին, եւ գիրն ի գիր Աստուծոյ գրուեալ ի տախտակն: Եւ Եսայի 8, 1. "Եւ ասէ ջիս տէր, առ դու քեզ ստուն մի նոր մեծ եւ գրեսցես ի նմա գրչուս ԱՐՆՆԱՐԱՐԱՐԻ, Երբայական գրին հետոյն ձեւերը կը գտնուին սակաւաթիւ արձանագրութեանց մէջ: Գլխաւորն է՝ Երուսաղէմի քով 1880ին գտնուած Սիլլոփայի արձանագրութիւնը, ջրմուղին մը որմին վրայ փորագրուած, որ այսօր Պոլիս կայսերական թանգարանը կը պահուի: Երկուստեք մէջ ջրմուղին երկու կողմանէ փորած ժամանակին ինչպէս զեռ երեք կանգուն ձաւացած զիպոր կը լսէին գործաւորները, այնու որ ժայռը բեռեկտած էր: Ետայ ջրմուղին այլ եւ այլ շափերը կը նշանակէ (թիւրեւս Եղեկիայի ժամանակէն, համա. Եսայի 22, 11. Ուստի եւ 8* գարէն): Այս արձանագրութեան գիրը չի տարբերի Մեսայի արձանագրութեան գրէն, որուն հետ նոյն եւ նման է արզէն երբայական գիրը. — Մովսիսի ժամանակ արզէն գործածութեան մասած Հրէից մէջ, ինչպէս վերը փիւնիկական գրերու ծագման ժամանակի մասին բուսածներէն կրնայ հասկըցուիլ: Մակարայցիք ալ քաղաքական շարժառթով այս հին գիրը կը գործածէին իրենց գրաձեւերուն վրայ աւելի կանոնաւոր գծագրութեամբ: Գլխաւորաբար նշանակութիւն ունի գրաձեւերու այս գիրը, տեսնելու համար թէ ինչպէս

ՍԱՄԱՐԵԱԿԱՆ ԳՐԸՆ Հին երբայականէն ծագեր է, թէեւ ոչ հարազատ ծնունդ մը, ըստ որում սամարականն աւելի պապիւրոսի գրերու նկարագիրն ունի.

ԱՄԱՐԵԱԿԱՆ ԳՐԸՆ. ԱՂԿԱՐԻՔԻՆՅԱՅ. ԿԿԿԿ:

Աւանդութիւն կայ, որ Սամարացիք Հրեաներէն Հնգամատեանն առած ժամանակին անոնց նաեւ գիրն առած են: Սեմական գրերու մէջ ամէնէն աւելի ճիւղաորում ունեցողն ուստի եւ ամէնէն նշանակալիցն է՝

ԱՐՄԱՑԻՆՑ ԳՐԸՆ: Ասոնք 20* դարու կիսուն (Ն. Բ.) Արաբիայէն դէպ ի հիւսիս յառաջացան, ժամանակ մը Եգիպտոս եւ Եփրատի միջեւ գտնուող գաւառները դագար առին, իսկ

13* դարուն վերջնականապէս զետեղուեցան Եփրատի հիւսիսային երկու կողմերը, ուր Հաստիւր, Ասորեստանցիներու եւ Բարեչաղիներու հետ շփման մէջ մտան: Աւելի լաւ ծանօթութիւն ունինք Ս. Գրքէն: Անգլոսաքար մանր իշխանութեանց բաժնուած էին, որոնց հետ Դաւիթ ընդհարուածներ ունեցաւ, ըստ Սողոմոնի վերջին տարիները Ռազմի ձեռնընդունութեամբ յաջողեցան նոյն իսկ միանալ մէկ պետութեան, որուն մայրաքաղաքն եղաւ Դամասկոս: Ինչպէս իրենց լեզուովը նոյնպէս ալ գրերովը մեծ ազդեցութիւն բանեցուցին շրջակայ ազգերու վրայ: Չեւի կողմանէ արամական գիրը յեականս փիւնիկական եւ երբայական տիպն ունի:

Երբայցիք գրութեան ժամանակ, աւելի պալմիրական տիպարին հետեւելով, առին կազմեցին իրենց քառակուսի կողուած գիրը

ԱՐՄԱՐԵԱԿԱՆ ԳՐԸՆ

Արամականէն է բնականաբար ջրիտունայ Արամացոց, ԱՍՈՐԻՆՑ ԳՐԻՆ ԱԼ ԻՐ ՍԵՍԱԿՆԵՐՈՎ.

ԱՐՄԱՐԵԱԿԱՆ ԳՐԸՆ

ԱՐՄԱՐԵԱԿԱՆ ԳՐԸՆ

Պարսկաստանի մէջ սեպագրութիւնը չկրնաւ երկար կեանք ունենալ, Պարսիկներն իրենին թողուցին զայն երեսի վրայ, վասն զի աւելի նպատակալարմար տեսան գործնականին մէջ՝ արամական գիրը որ ծանօթ է ՊԱՆԱՆԱԿԱՆ կամ ԲԱԿՏՐԱԿԱՆ անուամբ, միայն թէ Պարսիկներն իրենց բառերովը կը կարգային գրութիւնը, մինչ նիւթապէս արամական բառերը կը դրոշմէին, այսպէս նոյր կը գրէին եւ պարս. ասորը կը կարգային

ԱՐՄԱՐԵԱԿԱՆ ԳՐԸՆ

Այս գրով է Պարսից Ավեստան ալ ձեռագրուած: Բակարիական գրին փոփոխեալ մէկ ձեւը կը գտնենք յետոյ Հնգկաստանի արեւմտեան կողմը: Այս աղբիւրէն առնուած գիրը, որ գիտնականներու աւելի ընդել էր, շատ աւելի պարզ է քան այն գիրը որ գերազանցօրէն հնդկական կրնանք անուանել, սիրազան մատնաներու գիրը — ԴԵՆԱՆԱԳՐԱՐԻՆ (Դեւա-գիր = աստուածներու գիր), թէեւ աս ալ անկէ սնած է մասամբ.

ԱՐՄԱՐԵԱԿԱՆ ԳՐԸՆ

Մեր թուականն յառաջ 3^ր դարուն Ասոկա անուն թագաւորին մէկ քանի Տրոփարտակները գտնուած են, որոնք Տեղական գրին (մանագործան կոչուած) ամենահին օրինակը կը ցուցնեն: Հեղական գրի գրութիւնը բուն վանկային եւ թաղաձայնական է, գլխաւոր նշանակութիւնը վանկին կը տրուի քան թաղաձայնին: —

Արամական գրով յիշատակարաններ Հետզհետէ գտնուած են Տրեխային Ատրիք՝ Գերձին, Զէնձիրէք եւ Ներար ընդ ամէնը 77 տող: Փոքր Ասիոյ մէջ՝ Կիլիկիա (6 տող), Լիւկիա, Միւսիս, բաց աստի՝ Բարբըն, Արարիա, Եգիպտոս՝ Մեմփիս: — ՍԱՐԱՅԱԿԱՆ կամ որ նոյն է՝ Տարուակին Արարիոյ գրին ալ արամականին խնամք գիր մըն է, ըստ որում ծագած է արամական նորագիր գրէն, նմանապէս ԿՈՒՖՒԱԿԱՆ կոչուած ինչպէս նաեւ ԱՐԱՐԱԿԱՆ գիրը: Բուն արարական դիպարին կը հանդիպինք Մոհամէդի ժամանակ, վասն զի Ղուրանով մանաւանդ արարական գիրն իւր յարգն ու վարկը ստացաւ: Յիշեց դեռ ՀՄԵՎՈՐԱԿԱՆ (Տարուա Արար.), ԵԹՈՎՊԱԿԱՆ եւ ՄՈՒԳՈՒԱԿԱՆ (ասորերէնի շատ նման) գրերը որոնք նոյն արամականին խնամք գրեր են: —

ՅՈՒՆԱՅ ԳՐԵՐԸ. — Թունական ազգաբնակիչ Տարցին համար Տարկաւոր է յամենայն դէպս մտքի առջեւ ունենալ յոյն հնագոյն ցեղերու գաղթական կեանքն ու ազգերու Հետ յարաբերութիւնները, այսինքն այն դարաշրջանը, երբ Ետրուսկացիք, Սարգիսցիք եւ այլք արեւելքէն խառնու կ'անցնէին վտարանդի, մինչ ասորին Յոնիացիք, Եւրոպացիք եւ Փղշտացիք՝ Կրետէ եւ Փոքր Ասիա կը գիւնէին. եւ այն ատեն կրնանք դիւրաւ մեկնել թէ նոյն աղբիւրէն առնելով՝ ինչպէս Թունական եւ Հռոմէական գրերը մէկ մէկէ կը սարբերին: Ինչպէս վերեւ յիշեցինք փիւնիկական գիրը, Հետեւելով սեմական լեզուի ուղղոյն՝ համակ թաղաձայնէ կը բաղկանար, Թունարէնի համար ըստ այսմ՝ բաւական չօր եւ կոչաւ: Բայց Գեղարուեստի ազգը վարանիլ չգիտցաւ. նշմարեց որ փիւնիկական A E I O ձեւերը իր լեզուին համար աւելորդ թաղաձայններ են, սկսաւ անոնց ձայնաւորներու գեր առաւ: Անգրեւարար E միանգամայն չի իսկ Ս՝ Օ՝ սերկար ձայնները կը ներկայացընէին: Եոնիական ազգաբնութան արդէն 403ին Աթէնքի կողմանէ իրր պետական ընդունուեցաւ: Շատ կանուխէն արդէն Յոնիքը աւելցուցին առանձնու քանի մը բարդ թաղաձայններ φ (ph), χ (kh), ψ (ps, fs), ξ

(ks, ohs) եւ ամենէն վերջը երկար ω , որուն ձեւն է ω , ω համարուող օժեղան որ ալիպային Հետ ամրապնդէ կընցցին այնուհետեւ յունական գրին սխառտ վերջնականապէս Հետաքրքրական գր փոխաւ նաեւ թէ երբ Յոնիքը փիւնիկական գրերու երեսները հակառակ շրջեցին, վասն զի իրենք Ալ կզբան անգ նոյն ուղղութեամբ կը գրէին, ինչպէս Ակարնանիայի Երոմուպոլիս քաղաքը (արեւմ. Թուն.) գտնուած փոքրիկ արձանագրութեան մը վրայ կը տեսնենք, խօսք մը՝ «... մին ինձի գրեց, եւ տակը ձուկ մը»:

ՀՈՒՄՄԵՆԱԿԱՆ կամ ընդհանուր անուամբ Խառնական ցեղերը, բաց ի ոչ-արիականներէն, 750—644 (Ն. Բ.) Իւրացուցեր էին Թունացիքը ինչ ինչ անշնանակ փոփոխմամբ: Իսկ քրիստոնէութեան ժամանակ նոյն իսկ ՓՈՒԻԳԱՅԻՔ, ինչպէս նաեւ ԽՊՏԻՆԵՐԸ, ԱՐԱՅԻՔ եւ

ՀԱՅԱՐԸ առին Յոյներէն իրենց գիրը, այլ եւ այլ յաւելմամբ: Միտք չունինք խօսիլ հոս յունական գրին Սլաւներու անցնելուն մասին, որ տեղի ունեցեր է, ինչպէս կ'ըստին, Ս. Կիւրղի միջնորդութեամբ, եւ այսօրուան օրու, սերք եւ բուլկար գրերը այդ կիրևդեան կոչուած նախնական գրի ճիւղաւորութիւնն են: Նմանապէս տեղեւոյ անձկութիւնը չի ներքեր խօսելու Հայոց նշանագրերու, կամ՝ սղագրերու՝ վրայ, որոնց մասին խօսած է արդէն Հըր. ՄՃառնեան (ՀԱ. 1910, էջ 171 եւյ. եւ 212 եւն. ուր այդ գրերու ընդարձակ տախտակն ալ զետեղուած է):

Հայոց գրերու մասին շատ տեղ եւ շատ բան գրուած է ընտանի եւ օտար բանասէրներու կողմանէ (ամփոփումը տես նոյն է անդ, սկսեալ էջ 46 եւյ.յ.), նորագոյն Ուսումնասիրութիւնն այս մասին Ուս. Մարգարտի հմուտ գրչէն ըլլած յօդուածները կը կազմեն (ՀԱ. 1911, էջ 529 եւյ. — 1912, էջ 41, եւյ.): Մեր գրերու ծագման մասին մանաւանդ զանազան կարծիքներ հրատարակ դրուած են, հոս ուրեմն Թունաց Հետ ուղղակի կապակցութեան մէջ զննելով՝ չենք ուզեր հարկաւ այս ուղղութեամբ վերջացած ներկայացընել ծագման միջին հարցը: Բայց մաշտոցեան գրերու վրայ խօսող ամէն բանասէր կը տեսնենք որ ստիպուած է, փոխառութեան խօսքն եղած ժամանակ, յունականին ազդեցութեան լայն դեր մը վերագրել, թէեւ, բացի «հին-հայկական» գրերէն, մէկն այս միւս այն օտար գրերը կ'ուզէ փոխառութեան աղբիւր համարիլ, ինչպէս՝

2*

իրանեան, պալմիրական, խպտական, ասորական, զինտական եւն գրերը: Կարծենք անագուս չ'ըլլար, գրերու ծագման մասին խօսուած քա՛մանակ, պատմական անտակտը բաժնել հնախօսականէն: Ասան զի անորք որ բուն յունարէնը կը գնեն հայ գրերու աղբիւր՝ աւելի համեմատական հնախօսութեան ճամբով կը հասնին իրենց եղբայրացութեան — բախաւուրութեամբ, մինչ մէկաները, կ'ուզեն աւելի պատմական աղբիւրներէ ստուգել եղելութիւնը, որ — վասն զի անորք մ'ընեն, անմիտքան եւ յաճախ անվստահելի են — նուազագոյն արդիւնք մը ձեռք կը բերեն: Յակոյն պատմիչներէն, բայց մանաւանդ Կորիւնին պատմածէն այն ապագորութիւնը կ'առնունք, որ Մաշտոց նախ այս կամ այն գրերը փորձելէն, յաճախակի 'կերպագծեւելէն, վերջը, վերջնականապէս իր արեւելից յունականին ձեւերուն եւ ուղղութեան յանգած է. եւ այս անտակտով՝ յոյն շուտօրէն գրերը շատ մեծ եւ վերջնական համարուելու է անտարակոյս: Ըստ այսմ — հնախօսական-պատմական ճամբով — կը գտնենք որ. «Հայ գրերն ըստ մեծի մասին յունական եւ ըստ փոքրամասնութեան սեմական ծագում՝ ունին»:

Կարծենք մշտապէս յամառ գծուարութիւն մը պիտի մնայ հայ բանասիրութեան զիմաց եւ այն թէ Մ'ըր լրացաւ հոյ պարունքը: Բաց ի ե- (= եւ), օ (= աւ Օ ԱՄ-Օ) եւ ֆ (= յուն նոսր. ֆ) յետնադարեան ներմածումներէն՝ Ա-ք 36 տարեք արդէն զրականլեզուի հետ մէկ միս եւ մէկ արեւն եղած են, եւ մինչեւ օրս անմասն աստիճանաւորութեամբ՝ սեղմ, կակուղ եւ խիստ, ամենուն ականջին ներգաշնակ կը հնչեն, բաւական որ գործարանը հայու բերան մ'ըլլայ, գրիւն ալ հայ երակներ պտտցնեն թղթի վրայ (չմմ. մեր լեզուի քաջհնութեան մասին արտասանութեան համար չ. Միկէկիչեան, «Ուղղագրութեան խղիղի կայ հայուն համար», չԱ. 1913, էջ 24 եւյ. — գրաւորի համար՝ Դկա. գաւրիէլեան, Հայերէն լեզու գեղագիտական տեսակետով. «Յուշարձան», Ջիճնա 1911, էջ 279 եւյ.):

Եւս մաշտոցեան (5—8 դար) տասերով գրութիւն ամենէն հին հազիւ 97 դարէն ունինք, ինչպէս Մոսկուայի Աւետարանը 887, Էջմիածնիներ 896. բայց հոս հան կը հանդիպին կողերու կպցուած հին մագաղթի բեկորներ ալ, որոնց տարիքը կը մնայ անորոշ, յամենայն

զէպս աւելի հին քան ձեռագիր մատենները: Միջին մաշտոցեան գիրը կը գործածուէր 87 դարէն գրեթէ մինչեւ 9 դար, Կորը՝ 8—12 դար, իսկ նորագիրն սկսաւ 184 դարուն: Ըստ աւելի շահագրգռական են վիմափոր յիշատակարանները, որոնց վրայ գրերուն նախկին անտաշ ձեւերը աւելի կրնան ձեռքացած ըլլալ, քան մագաղթի վրայ: Այս կարգի հնութիւններ լաւ թէ գէշ ունինք ջիր ու ցան, բայց վերջերս լոյս տեսաւ Գարեգին Ա. Յովսէփեանի աշխատասիրութեամբ նաեւ հայտարարուող մը:

* * *

Մէյ մը որ գրերու թիւը՝ իւրաքանչիւր լեզուի պահանջներուն համեմատ, լրացաւ, այնուհետեւ զիր ու լիզու մշտապէս անկորուստ միութեամբ պիտի կապուէին իրարու, ցորչափ նոյն կը մնար գրին տեսակը: Այս միութիւնը միայն թէ արգել մը չէր, որ լեզու եւ գիր իրարմ անկախ զարգանային: Արդեամբ, ինչպէս ամէն ստեղծական բան, գրին ու լեզուն ալ յոնորոշ կը հորովին եւ կը ձեւաւորին. ներքուս՝ լեզուն կը ձգտի զէպի գաղափարներու բարգոթիւն՝ ըստ կարի քիչ բառով. արտաքուս՝ գիրը կը դիմէ զէպի պարզութիւն՝ քշտելով կոկիկութիւն պատկերագրեր, մինչեւ միակ որորուն կամ տարածուն գծի բերելու չափ: Անունք օրինակ սղագրութիւնը. չէ՞ կարելի անուանել զայն «գերձանագրութիւն» մը թղթի վրայ, որ աւելի որոշ եւ աւելի պարզ կը խօսի քան շուանագիրը, եւ կ'երեւայ թէ է վերջոյ ապագան «գերձանագրիս» է, ինչպէս հնութիւնը չուանագրին էր — գրի զարգացողութեան երկու ծայրերը:

Գարձեալ, հազիւ թէ ձեռք բերուեցաւ գիրը, սկսան այնուհետեւ գործածել զայն կենքի ամէն պէտքերուն: Անով՝ ընկերական նոր ձեւեր, նոր արուեստներ դուրս եկան. ուսեալներու եւ գեղագիրներու դասակարգը, դպրոցներ. տուրեւառի նոր զարկ մը, յարաբերութեանց նոր ճամբայ մը, յետագաներու խօսելու նոր լեզու մը, վերջապէս մարդկային ընդհանուր պատմութեան եւ զայն վարող Նախահնամանութեան գործքերուն տեղեկատու մը: Սքանչանքով կը կարդանք հին ազգերու կենքը. մէկ կողմանէ մեր տղայութեան կենքին հետ համեմատութեան գծեր կը նշմարենք հոն, միւս կողմանէ հոգւոյ եւ մարմնոյ կորովը՝ հսկանք կը

տեսնենք մեր դիմաց, եւ կը պատկառնիք ատուած պաշտութեան, զգնութեան եւ զբացազնութեան այդ մեծ տիպարներու առջեւ: Այդ մեծամեծ մարդասիրերու եւ անոնց շրջակայքին մէջ երբ որ մենք տեսնել ուզենք մեր ազգին նախահայրերը, պէտպէս զգածուելէն վերջը ըստ պէտպէս իրողութեանց, որոնց հոն իրագիւկ կ'ըլլանք, — կու գայ կը հանգչի մեր աչքը վերջապէս այն տեղ, ուր Հսկայ մը հորիզոնին կ'ընդփրէ . . .

Ուրիշ ազգեր գրեւ գտան անզգաւապէս, վասն զի ինքնաբերաբար, եւ այս ճամբով մենք ալ թերեւ կարենայինք ուշ թէ շուտ գրեւ ձեռք բերել. բայց նախանձախնդրութենէ, «օտար» դէժ ընդվզում եւ կամքի ուժգին որոշումէ ըլլալ ետեւէ՝ այս ահա պարծանք մըն է անկողապետել, որով 1500 տարի ետքը լեւերբան կը զրուստինք մեր Հայրերէն մին: Ինքնութիւննիս գտանք՝ երբ որ արուեստ. մեզի ինչ որ մեր սեպհականն էր, մեր նախնեաց գիծը, մեր կրօնը, մեր լեզուն եւ մեր գիրը, որով եղանք մէկ ազգ՝ մէկ գեանի վրայ — այսչափ գերազանց եղաւ Մշտոցի արժանիքը, որ զմզ թէ երախտագիտութեան եւ թէ նմանութեան կը զրդէ:

Հ. Ս. ՆՈՂԻՍՅԱՆ



Տւարմենի և Գիգրիսի աղբիւրները ընդ ճիշդագրութեան և ճիշդագրութեան հարցի վրայ:

(Բարձրացում.)

[Bei Stephanos Asolik lesen wir sodann, II, 6, S. 144 der Ausgabe von MALOHASIANO St. Petersburg 1885: „Und im selben Jahre drang Theophilos in Syrien¹ ein und nahm die Stadt Urpeli und kämpfte mit den Arabern bei Almulat und siegte. Dieser nimmt bei seinem Aufbruch nach Osten, nach den Grenzen Armeniens, die armenische Festung Cum, Asafin und Meckert und Alberd im Gau Gelam und Chozan, und das Vierte Armenien macht er von Menschen und Tieren unbewohnt.“ Leider sind hier die meisten Namen jämmerlich entstellt, was sich wohl daraus

¹«Sinngemässer „Mesopotamien“. Im Altarmenischen ist *Ասորիք* der eigentliche terminus technicus für die römische Provinz Mesopotamia, und in der Tat gehören auch die folgenden Orte, wie wir sehen werden, sämtlich zu den Grenzfestungen (تور) der arabischen Provinz al Gazira,

erklärt, dass der Abschnitt, in welchem sich obiger Passus findet, den Schluss des zweiten Buches des Geschichtswerkes Stephans bildet und in der Stammschrift wahrscheinlich auf dem letzten Blatte einer Lage stand, so dass der Text teilweise halb verlöscht geworden zu sein scheint¹. Dies ist um so

¹ Trotzdem übersetzen noch H. GELZER und AUG. BURCKHARDT, Des Stephanos von Taron Armenische Geschichte, Leipzig 1907, S. 107, nach dem überlieferten Texte ohne jede Bemerkung: „Im selben Jahre begab sich Theophilus nach Syrien und nahm die Stadt Urpeli ein; und bei Almulat mit den Arabern kämpfend, besiegte er sie. Und er wandte sich nach Osten, nach der Grenze Armeniens, und nahm ein die armenische Festung Cum, Asafin und Meckert und Alberd in dem Distrikte von Gelam, sowie Hozan.“ Was in deasem eine Uebersetzung, die doch hauptsächlich für Leser bestimmt ist, denen das Original unverständlich ist, ohne erklärende Anmerkungen für einen Nutzen haben soll, ist mir unerfindlich. Noch schlimmer ist ein anderer Fehler derselben Uebersetzung. Im Anfang der Regierung des Theophilos heisst es: *Ի սորոս աւուրոս եղև գաւառն Հոռոմիերոյն և գաւառն Բասան, եւ զբազում խոզիտայքն որով վերայ յարուցեալ գեղաբազարքն Գամուձորայ, was wie folgt wiedergegeben wird: „In seinen Tagen kam Horomdieros [so!] (mit seinen Leuten) nach der Provinz Basean; und sie machten viele mit dem Schwert nieder und griffen die Komopolis Gomadzor an.“ In der Tat lesen wir im Register, S. 281, zu unserer Ueberraschung: „Horomdieros, pers. Ursupator, 107, 22.“*

Dasselbe Wort begegnet jedoch abermals neun Zeilen weiter unten: *Եւ ապա եկեալ Հոռոմի արանցն և վանանց և գիւղն կանկաւար՝ կատարեցան և ձեռն Սահակայ որդի Իսմայիլի, wo die Uebersetzung lautet: „Als nun die Horomdäer [so!] nach dem Dorfe Kackakhar im Distrikte von Wanand gekommen waren, wurden sie (daselbst) zu Paaren getrieben durch Sahak, den Sohn Ismayils.“ Sahak (Ishāq) b. Ismā'il ist der bekannte Emir von Tiflis, der fast den ganzen Kaukasus beherrschte und eine sehr unabhängige Stellung einnahm (s. meine Ost-europäischen Streifzüge, S. 410—412, 421—424, 460—462, 508). Bei dem Bestreben, die alten Ansprüche der Romäer auf die Länder im Osten und Süden des Schwarzen Meeres wieder geltend zu machen, musete Theophilus daher notwendig mit ihm in Konflikt geraten. Unter den rätselhaften *Հոռոմի արանցն* können hier somit nur die Romäer gemeint sein. Aber auch an der ersten Stelle muss das Wort dieselbe Bedeutung haben. An der zweiten Stelle hat die vom Herausgeber zugrunde gelegte Handschrift und die Handschrift Brossets *Հոռոմի գիւրանցն*, das erstmal bietet seine*